

# ՀԱՅԿԱԿԱՆ ՃԵՄԱՐԱՆ

Հ. Ա. Ր Ս Ե Ն Ս ՈՒ Փ Բ Ի

ԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՒԹԻՒՆՆԵՐԸ

(Տար. տես «Բազմավէպ» 1982, էջ 517)

Սուբրի, իր յօդուածներով «Բազմավէպ»ին մէջ, թանկագին նպաստ մը բերաւ ազգային բանասիրական ուսումներուն ուժգին մղում մը տալու Ս. Ղազարու մէջ: Խնցը, ազգային կամ հայկական ուսում ըսելով, չէր հասկնար միայն հայ լեզուն կամ պատմութիւնը, այլ նաեւ անոր աշխարհագրութիւնը, մատենազրութիւնը, անոր զարգացումը զանազան գիտական ճիւղերու մէջ, որուն համար հարկ կը տեսնէր, ոչ թէ լոկ պահպանողական մտքով, իրը ստոյգ և ճշմարիտ ընդունի՝ ինչ որ աւանդութիւնը հասուցած էր մեզի, այլ զտել՝ պարզել ամէն ինչ, սուտը ճշմարտէն որոշել, իրականը չշփոթել վիպականին հետ, համեմատել մերինը օտարներուն հետ, չկապուիլ միայն տպագիրներուն՝ այլ պրատումներ ընել գրչագիրներուն մէջ, միով բանիւ խիստ ըննուժեան ենթարկել ինչ որ անորոշ կամ երկրայական էր: Միուր մը՝ բոլորովին նոր ոճով և դրութեամբ կաղապարուած, հետաքրքիր՝ թափանցող, հետամուտ և ծարաւի գրական նորութեանց: Այս հոգին և ոճն է՝ որ կը տիրէ իր բոլոր ուսումնասիրութեանց և յօդուածներուն մէջ, որ ասկէ իրը վաթսուն տարիներ առաջ, երեւան կու զար առաջին անգամ իր լայն հայեացըներով և ազատ գաղափարներով գրական և պատմական խնդիրներուն մէջ, խզելով այն աւանդական կապերը, որոնցմով կաշկանդուած էին այն այն ժամանակի գրիչներէն մէջ՝ միայն մասնական գաղափարները, ուղարկուած գաղափարները:

Երկան զգացումները, եթէ երբեք մեր սիրուած ու յարգուած բաղաքական կամ գրական անձերու կամ անցցերու մասին ու է կասկած կամ տարակոյս մը յարուցուէր: Իրմէ վերջը՝ տարիներու ընթացքին՝ բնականաբար աւելի լայն ծրագիրներով ուսումնասիրութեան առարկայ եղան այդ խնդիրները, աւելի հաստատ և որոշ հիմերու վրայ զրուած, երբ նորանոր միջոցներ, աղբիւրներ, յայտնութիւններ եկան աւելի պայծառ լոյս մը սփռելու անոնց շուրջը: և սակայն անով Սուբրիի համբաւը կամ արդիւնքը ոչինչ կորսնցուց, ընդհակառակն նոր փայլ մը ստացաւ, իրը բնական՝ բանասիրական ուսումները զարգացնող ուահվիրաներէն մին:

Մեր Ոսկեղարէն վերջը, ինչպէս յայտնի է, հայ լեզուն և մատենազրութիւնը աներեւակայելի անկում մ'ունեցան, աւելի կամ նուազ չափով, բաղաքական ու եկեղեցական պարագաներուն և դէպքերուն հետեւանքով, մինչեւ որ հայ ազգը, յետիրը չորսուկէս դար անիշխանութեան և օտար բոնապետութեանց: Այս հոգին և ոճն է՝ որ կը տիրէ իր բոլոր ուսումնասիրութեանց և յօդուածներուն մէջ, որ ասկէ իրը վաթսուն տարիներ առաջ, երեւան կու զար առաջին անգամ իր լայն հայեացըներով և ազատ գաղափարներով գրական և պատմական խնդիրներուն մէջ, խզելով այն աւանդական կապերը, որոնցմով կաշկանդուած էին այն այն ժամանակի գրիչներէն մէջ, իրեն կեղրոն ունենալով Անի մայրաքաղաքը, — ու վերջապէս կիլիկիոյ մէջ՝ Ուուրինեան հարստութեան ժամանակ:

(1080–1250 տարիներու), հասնելով իր բարձրագոյն գագաթնակէտը, տուաւ մեզի Արծարի դարը: Այս շրջանին վրայ է՝ որ կը խօսի Սուբրի 1875ի «Բազմավէպ»ին մէջ հետեւեալ տիտղոսին տակ. «Հայ վանորէից ուսմունքն և ջանքն – թոյն և արարացի թարգմանութիւնք – Հայ լեզուն ձԱ և ԺԲ գարերուն»:

Նախ հակիրճ պատմական պատկերը կը ներկայացնէ մեզի՝ այդ ժամանակին զրացի երկու զարգացած ազգերուն, Յոյներուն և Արարացիներուն, որոնց հետ՝ մանաւանդ վերջիններուն՝ ուղղակի շփման մէջ ըլլալով հայ ազգը, կրեց ի հարկէ անոնց ազգեցութիւնը, ընդլայնելով իր ուսումնական շրջանակը, զարգացնելով՝ հաւասար աստուածաբանական և պատմական ուսմանց՝ միւս բոլոր բնական, գիտական, զրական մասնաճիւղերը, ինչպէս նաեւ ճարտարարուեստը և գեղարուեստը: Եւ այսպէս ունեցանք այնունետեւ, ոչ միայն պատմիչներ, մեկնիչներ Ս. Գրքի, աստուածաբաններ, իմաստասէլներ և հոգետորներ, միջոցներ, աղբիւրներ, յայտնութիւններ եկան աւելի պայծառ լոյս մը սփռելու անոնց հիմերու վրայ զրուած, երբ նորանոր միջոցներ, աղբիւրներ, յայտնութիւններ միջներ, մեկնիչներ Ս. Գրքի, աստուածաբաններներ, իմաստասէլներ և հոգետորներ, այլ նաեւ բնապատումներ, բժիշկներ, ճարտարապեսներ, օրէնսգէտներ, տօմարագէտներ, նկարիչներ, երաժիշտներ, առականուածները, և ուրիշ զանազան մասնագէտներ: 4) Գայրեվանք Շիրակի մէջ, որուն առաջնորդ եղած է բարսեղ Ճոն, անուանի իր «Ճոնընտիր» կոչուած շարականներով: 5) Դրազարկի վանք, որ տուած է նշանաւոր վարդապետներ, Գէորգ, կիրակոս, Բարսեղ արքայեղբայր, Յովհաննէս Մեծաբարոյ՝ որ մինչեւ կաթողիկոսական գահը բարձրացաւ: 6) Կարմիր վանք, Սեւան երան վրայ, ուսկից ելան երկու հմուտ մեկնիչը Ս. Գրքին, իզնատիոս և Սարգիս վարդապետները: 7) Սկեռուայ վանք, որուն մեծագոյն փառքն ու զարդն եղաւ Ա. Ներսէս Լամբրոնացի, և իրեն աշակերտը Գէորգ Ակեռուացի: 8) Գետիկ կամ Գետկոյ վանք, որուն հրմագիրն ու պարձանքն եղաւ Մի. Գոշ, երեւելի իր հմտութեամբն ու հանձարով: Այս և ուրիշ բազմաթիւ մինաստաններ, ինչպէս Սեւանորէից կարգէն էին՝ Հոռոմոսի և Հառուիջ վանքերը, և Արգիշտիի կաթողիկոսապահնը՝ տեսակ մը վարդապետանոց, որոնց մէջ էին այն այն ժամանակներուն գրիչներէն կը կրթուէին և կը պատրաստուէին

գաղափարներ էին այն ժամանակներուն, որոնց մէջ կը կրթուէին և կը պատրաստուէին

ապագայ եպիսկոպոսներ, մեծանուն վարչապետներ, կաթողիկոսներ, և կ'ելլէին երաժիշտներ, քերթողներ, նկարիչներ, ևն, ինչպէս կը վկայէ Ստեփ. Ուոպելեան Տաթեւի կամ Ստաթէի վանքին համար, թէ «Ալ էր մենաստանն ծովամատոյց փիլիսոփայիւք երաժշտական երգոց, ճոխ էր և վարժարան դպրոցացն վարդապետական կրթութեամբ, նաեւ արուեստաւորք նկարչացն և զրոյաց անհամեմատց» : Սոյնպիսի գովութիւն և վկայութիւն կու տայ նաեւ Ասողիկ Սեւանայ վանքին և անոր միաբաններուն մասին :

Սուբբի՝ այս յօդուածին մէջ՝ անցուղակի միայն կը յիշէ մեր ժԱ-ժԲ դարեւրուն մեծագոյն գրիչները, Շնորհալին, Լամբրոսնեցին, Յովհ. Սարկաւազը և ուրիշներ, առանց մանրամասնութեանց իջնելու. մինչ աւելի ընդարձակօրէն կը խօսի Գր. Մագիստրոսի և Մի. Գոշի վրայ, Նկատելով առաջինը՝ իրը թարգմանիչ յոյն դասական հեղինակներուն, Պղատոնի ու Եւկլիդէսի ինչ ինչ գործերուն, և միւսը՝ իրը օրէնսգէտ և առակախօս։ Մէջ կը բերեմ միայն՝ իրը նմոյց մը՝ Մի. Գոշի Դատաստանագրքի մասին գրածը։ « Այս գիրքը, կ'ըսէ, ընդհանուր ազգային (քաղաքական կամ եկեղեցական) օրէնսգրութիւն կամ կանոն մը չէ, այլ Աստուածաշընչէն (Ելից և Բ Օրէնաց գրքերէն), Աւետարանէն և Ա. Հարց գրուածներէն հանուած օրէնքներու և կանոններու հաւաքում մը... Մի. Գոշ իր այս Դատաստանագրքին մէջ հետեւած կ'երեւի յոյն հեղինակներու, որով իր գրքին վերջը կը դնէ Բիւզանդիոնի կայսերական պալատին պաշտօններուն անունները, որոնք յոյն-լատին քառեր են, և անոնց հետ կը բաղդատէ եկեղեցական աստիճանները»։

Յետոյ կ'անցնի արաբական լեզուէ եղած  
թարգմանութեանց, նկատի առնելով՝ որ  
եթէ արաբական տիրապետութիւնը քա-  
ղաքականօրէն աղետալի եղաւ մեր ազգին,  
գոնէ զրականօրէն ունեցաւ իրեն օգուտ-  
ները։ Պաղտատ, որ կեղրոնն էր արար  
բռնապետութեան, եղաւ նաեւ վառարանը

կամ ուսումնաբանը ամէն տեսակ զիտութեանց : Հոն, այն ժամանակներուն, Պղատոն, Արխտոտէլ, Եւկլիդէս, Հիպատիուրատ, աւելի մեծ յարգ և պատիւ կը վայելէին, քան ըուն իսկ իրենց երկրին և ազգին մէջ, և անկէ ճառագայթեցին իմաստափութեան, թուարանութեան և բժշկութեան ուսումները մինչեւ արեւմուտքին խորերը, մանաւանդ Սպանիա և Իտալիա : Նոյնը պատահեցաւ նաեւ մեր ազգին, որուն արդիւնքներն են Գր. Մագիստրոսի, Միւ. Հերացիի և ուրիշ հեղինակներու թողած զիտական և ուսումնական գործերը : Հոս

մէջ կը բերէ Սուբրի արաբացի բժիշկներէն քանի մը նշանաւորները, ինչպէս են, Մէտուե, անձնական բժիշկը Հարուն-էլ-Ռաշիդ ամիրապետին, որուն համար կ'առ ւանդուի թէ ըրիստոննեայ եղած ըլլայ, և երեսուն հատոր զիրք շարադրերէ բժշկութեան և դեղագործութեան վրայ. ատոնցմէ մին է «Վասն ջերմանց» զիրք մը, որ մեր Միւ. Հերացիի երր զլիաւոր ազրիք ծառայած է իրեն համանուն երկասիրութեան. Հունայն (Հունենայն, ըստ Հերացւոյ), որ Յունաստան պրկուերէ ամիրապետէն՝ հին յոյն հեղինակները ուսումնասիրելու և զանոնք արաբերէն թարգմանելու, յառակապէս Գաղինանոսի և Հիպատիուրատի գըրցերը. Ասոնցմէ աւելի մեծ համբաւ կը վայելէ Մուհամետ - Խափն - Զաքարիա, որ ընդհանուր բժշկութեան հաւաքածոյ մը յօրինած է, «Պարունակը» կոչուած (արաբերէն Հավլի), որ տեսակ մը բժշկական Հանրապետակ է. Ուրիշ դարձեալ անուանի մէկը, Ապու - Ալի - Հիւսեիխ - Պէն (Խափն) - Սինա, որուն անունը աղաւաղելով եղերէ է Արիսենա կամ Արիյեննա (Avicenna), և այսպէս ճանչցուած արեւմուտքին մէջ Միջին դարուն, հոչակաւոր՝ ոչ միայն

բժշկութեան՝ այլ և իմաստափրութեան  
մէջ, որ Արիստոտելի իմաստափրական  
գրքերը թարգմաներ և մեկներ է, որ և  
սոէպ կը յիշուի Դպրոցական իմաստա-  
սփրութեան և Ա. Թովմայի Ազուլնացւոյ  
գրքերուն մէջ:

դիւնք են, քանի մը բնական գիտութեանց կամ արուեստներու վերաբերող գրութեանց թարգմանութիւնները, ինչպէս են, Զիադարմանուրեան, զոր Հեթում թագաւոր թարգմանել տուած է. Վաստակոց (Երկրագործութեան կամ Մշակութեան), և ուրիշ բժշկական, անասնաբուժական գիրքեր, որոնց հեղինակները և թարգմանիչները և անոնց թուականները ճշգիւ ծանօթ չեն մեզի. Վարդան պատմիչ կը յիշատակէ թէ Միիթար Անեցի, իր ինքնազիր հմուտ պատմութենէն դուքս, թարգմաներ է պարսկերէնէ աստղաբաշխական գիրք մը, արեւուն և լուսնին իւաւարման պատճառներուն վրայ, բազմաթիւ աղիւակներով, որ պարսիկ լեզուով Զիադ կ'ըսուին:

Այս հակիրճ տեղեկութիւններէն վերջը, կ'անցնի ժԱ-ժԲ դարերուն հայերէն լեզուին վրայ քանի մը տեսութիւններ ընելու։ Ան արդէն վաղուց կորսնցուցած էր իր յստակութիւնը և վայելչութիւնը, որուն ուսումը բացառաբար կը մշակուէր վանքերուն մէջ, և կը թուէր անոր գործածութիւնը մեռաահնուած ուլաւ եկեղեցական

դասակարգին՝ վարդապետական զրութեանց, մեկնութիւններու, պատմութեան և գրական լուրջ երկերու համար։ Հետեւարար անոնց մէջ միայն կարելի է գտնել այն զուտ բնիկ հայ բարբառը, քերականական կանոնաւոր շարադրութեամբ և ընտիր բառերով կազմուած, ուր կը զգաս բուռն ճիգեր հասնելու Ոսկեղարի լեզուին, որոնց սակայն միշտ հեռու, միշտ ստոր կը մնան։ Թերեւս կարելի է ըսել, որ որոշ չափով մը կը մօտենան անոր Սարգիս Շնորհալի և իշխատիս վարդապետները, որոնց գրութիւնները՝ թէ՛ ըստ լեզուին և թէ ըստ նիւթին՝ տեսակ մը նմանութիւն և հետեւողութիւն են Ոսկերերանի հայերէն մեկնութեանց։ Իսկ Ներսէս Շնորհաւոյն լեզուն՝ աղու, քնքուշ և սահուն է, բայց քիչ մը թոյլ։ Յովհ։ Սարկաւագին ոճը և լեզուն ընդհակառակն աւելի ջղուտ է, կորովի, բայց համեմատութեամբ նուազ յղկուած։ Լամբրոնեցին՝ ուշադիր աւելի իմաստներուն, բարձրութեան՝ քան լոկ

\* \* \*

Յետոյ տառադարձութեան վրայ դարձընելով խօսը, զիտել կու տայ ներկայիս արեւելահայ և արեւմտահայ հնչումներուն զանազանութիւնը, որոնց մէջ ինքն ուղղագոյն կը գտնէ արեւմտահայ հնչումը, զոր կը հաստատէ զիտական փաստերով։ Այս կէտը առիթ կու տայ իրեն երկարօրէն և սուր զիտողութիւններով պարզելու տառադարձութեան կանոնը, հնչումներուն կամ ծայներուն զանազանութիւնը, ըստ Գրիգ. Մագիստրոսի և Թրակացւոյն Քերականութեան, մեր բաղաձայն տառերուն երրեակ բաժանումը, նորրը, ստորար և միջակ, և ուրիշ զանազան տեսութիւններ՝ մեր և յունական զբերու դասակարգին և իրարու հետ ունեցած ծայնական կամ հնչական առընչութեանց վրայ։

Դիմոնեսիոս Թրակացւոյն քերականութեան մասին զանազան տեղեկութիւններ կու տայ, առանց կարենալու սակայն ճշգորէն ըսել, թէ ով և ի՞նչ ժամանակի անձնաւորութիւն է: Յետոյ, խնզրոյ նիւթ կ'ընէ թէ հայ լեզուին մէջ կայ արդեօք սեռի զանազանութիւն: Կը յիշէ բռնեայ կամ բռնեիայ բառը, գործածուած Ղեւտական գրքին Նախադրութեան կարգահամարներուն մէջ, որ իգական իմաստով միայն կը գործածուի, նշանակելով « գուստո՞ւ ուստերն կամ զստերն », և Հանգստարարիբայք անհեթեթ բառը, յիշուած Եւսերիոսի Եկեղեցական պատմութեան մէջ, իբր իգականը Հանգստարարք (հրեայ աղանդաւորներ) բառին: Գր. Մագիստրոս, հետեւողութեամբ Դիմոն. Թրակացւոյն, ոչ միայն արական և իգական սեռի տարբերութիւն կը դնէ հայ լեզուին

մէջ, այլ նաեւ կ'ընդունի չէզոք սեռը. այսպէս, օրինակ իմն, ունի և անոյշ մասնիկները ընդունելով իրը վերջաւորութիւն իգականի, ինչ որ սովորական և բնական է, դուժիստ մասնիկը՝ որ բարդութեանց մէջ դուշտը կը նշանակէ՝ չէզոք է, կ'ըսէ. որով, եթէ խոսրով արական է, խոսրովոհի կամ խոսրովանոյշ՝ իգական, իսկ խոսրովիդուխտ՝ չէզոք պէտք է ըլլայ, ըստ Մագիստրոսի, ինչ որ արտառոց է։ Այս

Զուգեկելով հոս երկարել խօսքս Սուբրիի միւս նոյնքան շահեկան և հմտալից յօդուածներուն վրայ, ինչպէս են, «Աստուածաշունչը. Թարգմանութիւն Եօթանասնից և հայկականն», «Հոմերական բառզիրք և Հոմերական տողք», «Բնդհանուր տեսութիւն մը՝ Նախնեաց թարգմանութեանց վրայ դատաստան ընելու», «Բանք Պտղոմեայ և Սարաբոնի աշխարհագրաց գասն Հայաստանի», և ուրիշ կարգ մը պոու-

թիւններ, որոնք կընային մի մի հատուցիններ կազմել, — չեմ կընար, սակայն բոլորովին լռութեամբ անցնիլ և գէթ քանի մը խօսեց չըսել իր երկու արժէքաւոր և ուշագրաւ յօդուածներու մասին, որոնցմէ մէկուն մէջ ցոյց կու տայ իր խորին հմտութիւնը՝ մեր բանասիրութեան ամենէն աւելի անխնամ թղղուած մէկ մասնաճիւղին, այն է՝ հայ բժշկութեան պատմութեան, — և միւսն ալ քննադատական, ուր առաջին անգամ հանդէս կը բերէ իր սրատես խուզարկու միտքը, ուսկից շատ բան կը սպասուէր ժամանակով, եթէ չխլուէր իրմէն այդ ժամանակը:

Վաղուց արդէն սկսած էր ուսումնասիրել մեր հայ բժիշկներուն և բժշկութեան պատմութիւնը, որ գրեթէ աւարտած էր (1879-1880 թուականներուն), և յաջորդ տարւոյն սկիզբը (1881 ին) զրկած էր Պոլսէն հրատարակուելու «Բազմավէպ»ին մէջ առաջին յօդուածը՝ որ շարունակելի էր, և այդ եղաւ նաեւ վերջինը։ Այդ յօդուածը՝ պատրաստութիւն մ'էր կամ նախարանը լուրջ, շահեկան և ստուար գործի մը, որուն վրայ տարիներով աշխատած էր, մաղելով և հետաքննելով ո՛չ միայն հայերէն ու եւրոպական լեզուներով հրատարակուած զրքերը, այլ նաեւ մեր ձեռագրատան մէջ գտնուած բոլոր գրչագիրները և յիշատակարանները, որոնց մէջ կարելի ըլլար ո՛ւ է ծանօթութիւն մը գտնել հայ բժիշկներու և բժշկութեան վրայ։ Յօդուածին սկիզբը հակիրճ ակնարկ մը կ'ընէ, թէ Ե-Զ դարերուն ինչ վիճակի մէջ էր բժշկութիւնը Յոյներուն մէջ, ուսակից չափով մը օգտուած էր նաեւ Հայատան, ինչպէս կը գտնենք Եզնիկ Կողբացոյ գրքին մէջ ինչ ինչ ակնարկներ բժշկական միջոցներու և դեղերու (յէջ 66-67) և դիտողութիւններ մարդուս մարմնոյն կազմովթեան և երակներուն վրայ (յէջ 80-81, 197), եւն։ Արաբացոց մէջ (ը և Թ դարերուն) ծաղկեցաւ բժշկութիւնը՝ իմաստասիրական և թուաբանական ուսամանց հետ, քաղելով կամ թարգմանելով ին յոյն բժիշկներու զրքերէն։ Ութերորդ

տիտղոսով զրութիւնը: Աւելորդ է ըսել թէ  
հոս չափազանց ընդարձակ է վերնագիրը,  
մինչ յօդուածին ուսումնասիրութեան  
նիւթն է պարզապէս անոր մէկ եղերական  
դրուագը, այն է՝ Տիգրանակերտի կամ  
Ամիդի առումը և քանդումը Պարսից Շա-  
պուհ Բ թագաւորէն: Խորենացին, վրի-  
պակով կամ անուշադրութեամբ, երեսուն  
տարի կու տայ թագաւորութեան մեր Ար-  
շակ Բի. «Թագաւորեաց ամս երեսուն»,  
կ'ըսէ. (Գ. 16. Էջ 471), մինչ իրապէս.  
17 տարի միայն թագաւորած է (350-  
367). իսկ Փ. Բիւզանդ՝ Արշակայ թա-  
գաւորութեան միջոց կը դնէ երեսնամեայ  
պատերազմին բոլոր տեւողութիւնը, որ  
նոյնպէս սխալ է. որովհետեւ յիշեալ պա-  
տերազմը կը սկսի Արշակ Բի հինգերորդ  
տարիէն, կը տեւէ Պապի (367-374) և  
Վարազդատի (374-377) թագաւորու-  
թեանց ժամանակ և կը վերջանայ Մա-  
նուէլ Մամիկոնեանի իշխանապետութեան  
ատեն (385ին): Այդ ժամանակազրական  
վրիպակը կը թուփ համաձայնութեան կապ  
մը դնել մեր երկու պատմիչներուն մէջ,  
մինչ իրապէս կը հակասեն բոլորովին  
իրարու միւս պատմական բոլոր կէտերուն  
մէջ, որուն համար Սուքրին, որ այնքան  
յարգանցով և հիացումով կ'արտայայ-  
տուէր Խորենացւոյ մասին իր նախորդ  
յօդուածներուն մէջ, հոս կը ստիպուի ըսել.  
«Խորենացին պատմական ճշմարտութենէ  
դուրս կ'ելլէ և կ'այլակերպէ դէպքերը»:  
իր այս դատաստանը կը հաստատէ հե-  
տեւեալ եղելութեամբ:

Պարսից թագաւորը Շապուհ Բ, զայ-  
րացած թիւզանդիոնի կոստանդիոս կայսեր  
խիստ պատասխանէն, որով կը մերժէը  
իրեն յանձնել Հայաստանը և արեւմտեան  
Միջագետքը, Յ59 թուականին անհամար  
բանակով մը կ'ասպատակէ՝ կը մտնէ Մի-  
ջագետքի սահմաններուն մէջ, կ'այրէ, կը  
քանդէ քաղաքները, կը գերէ՝ կը գերփէ  
երկիրն ու ժողովուրդը, կ'անցնի Մծրինին

առջեւէն, կ'երթայ՝ կը պաշարէ Տիգրա-  
նակերտը, կ'առնէ ու քարուքանդ կ'ընէ  
քաղաքը, այս բոլոր ահաւոր նախճիրները  
և աւերածները հետեւեալ պարզ նախա-  
դասութեամբ կը յիշատակէ Փ. Բուզանդ.  
«Եւ առին աւերեցին զմեծ քաղաքն Տի-  
գրանակերտ... քառասուն հազար երդ  
նոյնհետայն ի գերութիւն խաղացուցին»: —  
Խորենացին, որ ջանք մ'ունի փոփոխելու  
իր աղբիւրները, պեսնելու և գունագեղելու  
դէպքեը, թատերական կամ ողբերգական  
ձեւերու տակ ներկայացնելու իրողութիւն-  
ները, կը պատմէ թէ՝ պարսիկ բանակը  
կը պարտուի՝ կը ըշուի Տիգրանակերտի  
պարիսպներուն առջեւ. որուն վրայ Շա-  
պուհ թագաւորը թուղթ կը գրէ Տիգրա-  
նակերտի իշխաններուն՝ որ անձնատուր  
ըլլան, հակառակ պարագային՝ սաստիկ  
սպառնալիքներ ընելով անոնց: — Սուցրի  
կարդացած ըլլալով արդէն՝ Ստոյն-Կալ-  
լիսթենէսի «Վարք Աղեքսանդրի» գրքին  
մէջ՝ Մակեդոնացի զիւցազին առ Տիւրա-  
ցիս ուղղած թուղթը, ճիշդ միեւնոյն պա-  
րագաներու մէջ գրուած, կը մղուի բաղ-  
դատելու զայն Շապուհ թագաւորին առ  
Տիգրանակերտցիս գրած թուղթին հետ, և  
կը տեսնէ որ երկուքն ալ յար և նման  
են իրարու, ոչ միայն ըստ բովանդակու-  
թեան և իմաստներուն, այլ նաեւ լեզուով,  
միեւնոյն բառերու և դարձուածներու գոր-  
ծածութեամբ: Սակայն աւելի անձուկ  
նմանութիւն մը կը տեսնէ Սուցրի՝ Խորե-  
նացոյն պատմութեան և Ստոյն կալիսթե-  
նէսի «Աղեքսանդրի վարք»ին միշեւ Տիգ-  
րանակերտի պաշարման և առման ման-  
րամասն նկարագրութեան մէջ, ինչպէս  
նաեւ դեռ ուրիշ էջերու նմանութիւններ,  
որոնց ընականաբար կասկածի և տարա-  
կուսի ստուեր մը կը ձգեն Խորենացւոյն  
անոււան շուրջը, և չափով մը նուազե-  
ցուցին Սուցրիին մտքին մէջ այն խոր  
հիացումը՝ զոր ունէր անոր մասին:

ՅԱՐԳԱՆՔԻ ԵՐԵԿՈՅԱ

፩ የሃይል ክ

## Հ. ԱՐՄԵՆ ՍՈՒԲՐԵԱՆ

( ԻՐ ՄԱՀՈՒԱՆ ՅԻՍՆԱՄԵԱԿԻՆ ԱՌԹԻՒ 1882 - 1932

Ամցած դեկտ. Ցիթ, Փարիզի «Sociétés Savantes»ի սրահին մէջ տեղի ունեցաւ յարգանքի երեկոյթ մը, Մինիթարեան միաբան չ. Արսէ Սուլքիի մահուան յիսնամեակին առթիւ, կազմուած «Հայ Բժշկական Միութեան» կողմանէ, Յոյն Միարաբութեան անդամ և ողբացեալ չ. Սուլքիի աշակերտ չ. Յովհ. Թորոսիսկանի Յախազահութեան մերքեւ, Ումենակիրմերուն մեծամասնութիւնը կը կազմէն Փարիզի հայ Բժիշկներէն ծանօթ դէմքերը, քանի մը բանասէրմեր, Մինիթարեան չայրիբը և անոնց համակիր յարգելի բարեկամներու խումբ մը:

Նախ և առաջ խօսք առաւ «Ճայ թժշկ! Միութեան» նախագահ Տոքթ. Քօյօլեան, որ բացատրեց Առյօն երկոյի համդիսսիթ նպատակը, այս է՝ յարգանք մ'ընծայել չ. Սուրբիի յիշտավակիմ, որ ո՛չ միայն Ծանաւոր բանասէր մ'եղած է, այլ իթք է՝ որ պատչին անգամ չայ թժշկւթեան պատմութիւնը ծանօթացնելու ծերարկի ըրած է, սակէ յիսուն և աւելի տարիներ առաջ. և նիշտ ասոր համար հարկ տեսած էր յիշեալ Միութեանը՝ առաջին անգամ ըլլալով՝ յարգանքի ցոյց մ'ընթի ի պատի տաղամդաւոր եկեղեցականի մը, և միեւոյն ժամանակ՝ համդիսսիթ նախագահութիւնը տալ ուրեժ եկեղեցականի մը, որ Առյօնիս Միութ. Միաբանութեան կը պատկանան. Այս առթիւ մէջ կը բերէր զեղեցիկ և պատշաճ խորհրդագութիւններ, համեմատութեան կէտեր քահանայիմ և թժշկին միջնու, երկուքն ալ Առուիրած ըլլալով իրենց անձը ըթիերութեան և մարդկութեան բարոյն և օգտին համար, մէկը՝ իբր բուժիչ և սփոփիչ հոգուոյն, միսր՝ մարսմոյն. Ի վերջոյ, մերկայացնելով ութ կը մղիրներուն օրուան բանախօսը՝ Տոքթ. Թորգոսնեան, գրուատելով անոր թժշկական և բանասիրական արդիւնաւոր զործուելութիւնը, անոր կու տար խօսքը.

կարելի չէ՝ հոյս քանի մը խօսքի մէջ զերլուծել կամ ամփոփել Տոքթ. Թորգոմնեանի հիմքեղ և հմտալից բանախօսութիւնը. հարկ է զայթ կարգալ ամբողջապէս՝ զարավար մը կամերու համար. ԱՅ ուսումնասիրած է մատրամասնորդէն չ. Սուքրիի «Հայ թժշկութեամ պատմութեան համառոտ յօդուածը, լոյս տեսած 1881 տարւոյ «բազմվէպ»իմ մէջ, բանախօսը, չայ թժշկութերու մասին ունեցած գիտութիւնը միամսիրակամ հմտութիւնը և վայելու ողմ, յոյժ շահեկամ և հետաքրքրու ածանութիւններ տուու, հիմնելով ամոնց հետ նաեւ անձնական յիշողութիւններ, — 1879 թուականին գոլիս գտնուած ատեմ զիթքը ճամշնալու բարեբախտութիւնն ունենալով, և յետոյ Փարիզէն ալ՝ իր ուսանողութեամ շրջամի՞ն թղթակցութեամ մէջ ըլլալով չ. Սուքրիիմ հետ, — մէջ պերաւ անոր քիրամացի և գրաւոր իրատմերթ և յորդորը, որ քաջ թժշկ մ'ըլլայ և հմուտ բանասէր մը. և իրաւ յաջողեր է Տոքթ. Թորգոմնեան իրականացնել իր վրայ չ. Սուքրիի այդ իրատը Մասմաւորապէս շեշտեց չ. Սուքրիի ամիսնց և պրատու մորթին ամեմամ կարողութիւնը և ընդարձակ հմտութիւնը, որ իր միւթիմ վրայ ճառող ըլլոր զագային և եւրոպական հետիմակերպ կարգացեր և անոնցմէ հաւաքեր է կարեւոր տեղեկութիւնները, հեջաէս նաեւ հայերէն բոլոր բոյսին և կոտերու և ծաղկիկներու անոնց ճագումը օտար լիզութերէ, եւմ. ուսկից Սեղշնուած կամ օգուտուած կը համարի չ. Գեւոնդ Ալշեամ իր «Հայ բուսակ» գիրքը յօրիմելում մէջ, չետեաւար իրեն բանախօսութիւնը ոչ միայն յարգածքի, գրուատիքի և հիացմամ պսակ մ'կալաւ համար սեղ Մխիթարեամ Միհաբանի ճակտիմ, այլ և գրակամ համոյալի և շահեկամ վայելք մ'ամենուա. Զմողցաւ բանախօսը յիշել նաեւ Վիեննակամ Մխիթ. Ուխտիմ չ. Գեւոնդ Յովաննեանը, որ չ. Սուքրիի թերի թղոած զործիմ շարութակողն եղաւ. Եւ այսպէս, փերջացուց բանախօսն իր ճառոր, ըլլոր ունկնդիրներու գոնութակութեամ և ծափերու արփանամալով,

Հուկա յետոյ չ, Նախազարդ քամի մը խօսքով՝ իր և իր Միաբարութեամ կողմանէ, նորին չուկա յետոյ չ, Նախազարդ քամի մը խօսքով՝ իր և իր Միաբարութեամ կողմանէ, նորին շարորհակալութիւններ յայտնելով «Հայ Բժշկ. Միութեամ» Նախազարդ Տոք. Քօլուեամին և օրուան ըստախոսնեմ, որոնք համեր էին ազգուորէն այնպիսի համդիսաւոր յարգանքի երեկոյթ մը կազմա- կերպել, Միխիթ. Միաբարդի մը յիշատակը վերարծարելով յիշմամեայ մոռացութեամ մը ամիւններէն, չ. Սուոքրիի կեամքէն և գործերէն ինչ ինչ կտոհը և յուշեր մերկայացնելով ումկնդիմներում, փակեց այս սիրութ համքէսը: